

ՍԻՌԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ—ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931-ՄԱՅԻՍ

Թիվ 5

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Կիլիկիոյ հայերէ գատարկումէն ետք՝ այս երկու եզրերուն զուգորդութիւնը դուրսէն առարկայօրէն դիտողի մը տարօրինակ պիտի թուէր թերեւս։ Հյց Եկեղեցւոյ համար պատմական թանկապին յիշատակներով նուրբականացած Կիլիկիան Աթոռը, պահ մը մեծ եղեռնին տուած ահաւոր ցնցումէն յետոյ վերահաստատութեան յոյսը տալէ ետք, այսօր տարաշխարհիկ տունկի մը կը նմանի Ասորիքի հողին վրայ նետուած։ Կիլիկիոյ մեր տունը զրաւուած, ու մենք վարձակալ թափառական, որ սակայն մեր ընիկ տան անունը կը պտտցնենք մեզի հետ։ Ու թերևս իմաստնազոյնն ալ ատ է։ Ճիշտ է թէ որքան ատեն որ իրաց վիճակը ներկայիս պէս մնայ Մերձաւոր Արևելքի մէջ՝ Կաթողիկոսութեան «Կիլիկիոյ» մակդիրը պատմական յիշատակ մը պիտի մնայ լոկ, ինքնութիւնը չուրանալու նախանձախնդրութեան ցուցանակ մը, կորսուած իրաւունքի մը տիրութեան ստորասութիւն մը։

Կացութիւնը առնելով եղածին պէս՝ Կիլիկիոյ Աթոռը իրականին մէջ կարելի է կոչել Ասորիքի Աթոռ կամ Անտիոքի Աթոռ — ընդհանուր քրիստոնէութեան համար պանծալի՛ հնութիւն մը այս ալ։ Սակայն ոչ Աթոռը Կիլիկիան է։ Կանուխ է տակաւին այս կէտին մէջ վերջնականօրէն համակերպելու յետ պատերազմեան մեր ճակատազրին։ Մայր Աթոռն ալ ժամանակին յուսահատական վիճակներու մատնուեցաւ և իր հօտին հետ թափառական ինկաւ։ Բայց յետոյ վերադարձաւ իր տունը։ Պատմութիւնը հապճեպ գատումներու հետ հաշտ չէ։

Պատմական իր արժէքը պահպանելու և իր ներկայ դերը ստանձնելու համար Կիլիկիան Աթոռը, յանձին իր Աթոռակալին Վեհափառ Տ. Սահակ Սրբազնի, վերջին քանի մը տարիներուն նշանակելի քայլեր առաւ և վերակենդանութեան նոր դարագլուխ մը բանալու վրայ է։ Թեմերու կազմակերպութեան և կաթողիկոսարանի մը հաստատման համար թափուած ջանքերը յաջողութեամբ պսակուեցան։ Առաջինը՝ կարելի եղաւ զիսաւորաբար Ա. Աթոռոյս Երշանկայիշատակ Պատրիարքին Դուրեան Սրբազնի և իր Միաբանութեան իմաստութեան

և բարեացակամութեան չնորհիւ, ըստ որում Պէյրութի, Դամակոսի և Լաթաքիոյ հսօրեայ տեսչութիւնները իրենց եկեղեցիներով և գպրոցական շէնքերով առժամապէս թողուեցան Կիլիկեան Աթոռին, և այս կերպով վերջ տրուեցաւ անպատճի խաչաձեռւմներու : Տեսչութիւնները վերածուեցան առաջնորդական հինգ թեմերու և ունեցան իրենց կաթողիկոսական փոխանորդները : Երկրորդը, կաթողիկոսարանի մը հաստատումը, հսարաւոր եղաւ նիւթական օժանդակութեամբը Մերձաւոր Արևելքի Հիմնարկութեան (Նախկին Ռիլիյֆ) որ Կաթողիկոսութեան տրամադրեց Անթիւսասի մէջ ընդարձակ կալուած մը և դպրեվանքի մը հաստատման համար պիւտճէ մը : Աթոռը կարեւոր նիւթական օժանդակութիւններ ապահովեց նաև ազգ բարերար Տիար կ, Մելքոնեանէ, և Կիւլպէնկեան ինչպէս նաև Դարակէօգեան եղայրյաներէ : Դարեվանքը բացուեցաւ այս ուսումնական տարւոյն սկիզբը, Հոդ. Տ. Շահէ Վարդապետ Գասպարեանի նման պատրաստուած և բարձր կարողութիւններով օժտուած եկեղեցականի մը տեսչութեամբ : Եւ համազրւող կազմակերպական այս մեքենան արդիւնաւորապէս շարժման մէջ դնելու նպատակաւ, և իրմէ ետքն ալ անոր օգտակարապէս աշխատիլը ապահովելու և տեղականացնելու մտադրութեամբ Վեհափառ Կաթողիկոսը 1928-ին իրեն աթոռակից ընտրեց Անկիւրիոյ Առաջնորդ Տ. Բարգէն Սրբ. Եպիսկոպոսը : Բարգէն Սրբազն երկու տարի սպասեց Երուսաղէմի մէջ՝ մինչեւ որ Կիւլպէնկեան Ինծայարանի սաները շրջանաւարտ հանեց : Երկու տարուան այս սպասման ընթացքին՝ Բարգէն Սրբազն զործակցեցաւ շարունակ Կիլիլիոյ Կաթողիկոսին՝ շատ կարեւոր դեր կատարելով եղած կարգադրութեանց մէջ : Անցեալ տարի Բարգէն Սրբազնի Երուսաղէմի մէջ այնքան արդիւնաւորապէս կատարած զործը, Հոգելոյս Դուրեան Պատրիարքի առաջնորդութեամբ՝ հանզըռուանի մը հասաւ :

Դան է յիշատակել՝ Դուրեան մեծ Պատրիարքը վախճանեցաւ. Բարգէն Սրբազն Միաբանութեան հետ ցուրտ հողին յանձնեց անոր մարմինը, անձամբ հանզչեցնելով անոր զուխը գերեզմանի հողէ բարձին վրայ : Շատ չանցած Կիւլպէնկեան սաները իրենց շրջանն աւարտած՝ կուսակրօն քահանայ ձեռնազրուեցան : Սիոնի իր չորրորդ տարին լրացուց : Եւ Բարգէն Սրբազն իր կատարած զործին համար զոհ, իր փակած շիրմին համար դառնացած՝ մեկնեցաւ Սուրբա, ուր քրիստոնադիր պարտականութիւնը զինք կը կանչէր : Այս տարի մարտին հայրապետական կոնդակով Բարգէն Սրբազն ստացաւ արքութեան տիտղոս, երբ այլև հաստատուած էր Անթիւսասի մէջ :

Յարուցուած կարգ մը մանր բայց անտեղի և անհիմ դժուարութիւններէ ետք՝ եղած բոլոր պատրաստութեանց լրման և զործին հաստատութեան պսակը եղան՝ նախ՝ ընտրեալ Աթոռակալ Աթոռակալին օծումը ն. Ա. Օծութիւն Տ. Սահակ Կաթողիկոսի կողմէ, որ տեղի ունեցաւ Հալէպի Ա. Քառասուն Մանկանց Եկեղեցւոյն մէջ, փառաւոր համդիսութիւններով, Ապրիլի 26-ին կիրակի առաւօտեան, և երկրորդ՝ Ազգ. Եկեղեցական Համազումարի մը կոչումը և բացումը՝ Վեհափառ Կաթողիկոսին կողմէ :

Կիլիլիոյ Կաթողիկոսութիւնը Եկեղեցական վարչութեան կանոն մը չունի : Սակայն իմաստուն կարգադրութիւն մը բխած է Աթոռին իշխանութենէն այդ մասին ալ, ինչպէս կ'իմանանք Վեհափառ Սահակ Կաթողիկոսին ճառէն : Մրազրուած է ստեղծել երկու ժողովներ . մին Ազգ. Եկեղեցական Համազումար,

պէտք եղած ատեն զումարելու համար, և կեղեցականներէ և աշխարհականներէ կազմուած, և համապատասխանող կիլիկոյ Կաթողիկոսներու նախորդ ընտրութեանց պատգամաւորական ժողովներուն, և միւսը՝ թեմակալներէ և կարող եկեղեցականներէ կազմուած ժողովը, որ տարին մէկ կամ ըստ հարլին երկու անգամ պիտի զումարուի Կաթողիկոսարանին մէջ կանոնաւորաբար:

Պէտք մըն էին այս ժողովները ի հարկէ, երկրորդը մանաւանդ: Վասնզի սրբան ալ Աթոռակալ Կաթողիկոսը (կամ այժմու պարագային Աթոռակից զոյզ Հայրապետները) վերին հեղինակութիւնն ու իշխանութիւնն է՝ եկեղեցականներու ժողով մը անհրաժեշտ է իր շուրջ՝ աւելի արդիւնաւոր և աւելի խմաստուն կերպով առնելու համար իր քայլերը: Հինչէն է հայրապետներու քով հաւաքւող այս ժողովին սկիզբը: Գ գարուն Ափրիլէի մէջ Կարթազինէի Եպիսկոպոսապետը կը զործէր երկրին Եպիսկոպոսներու ժողովին ուղղութեամբ: Այդ ժողովները այն ատեն մինչև իննառուն և աւելի Եպիսկոպոս անդամներ կ'ունենային: Նոյնն էր պարագան Հռոմի և Աղէքսանդրիոյ աթոռներուն համար: Այս գրութիւնը մինչեւ հիմայ այս կամ այն կերպի զանազանութիւններով պահուած է ուղղափառ Եկեղեցիներու մէջ, և Եկեղեցիի ու նուիրապետութեան ըմբռնումին պահանջած լաւազոյն գրութիւնն է ապահովաբար:

Քանի մը տողով համառօտ այս ակնարկը կիլիկոյ Աթոռին վերջին մի քանի տարիներուն կրած դիմայեղումներուն վրայ՝ որոնց մանրամասնութիւնները օրբստորէ լրազրական կերպերուն համաձայն տեղեկազրուեցան սուրբական հայաթերթերու մէջ՝ և որոնք հանգամանօրէն ներկայացուած են մեր մասնաւոր թղթակցութեամբ՝ Ալոնի ներկայ թիւին տարրեր էջերուն վրայ, կը ցուցնէ յոյժ մխիթարական երեսյթ մը, միշտ խօսուած ու խօսուելիք Բարեկարգութիւնն է որ իրը շարժում ինքզինք կը ցուցնէ Հյո. Աւղ. Եկեղեցւոյ մէջ՝ կիլիկոյ Աթոռին շուրջ: Անշուշտ այս քանի մը նախնական և սահմանափակ քայլերը ամբողջ բարեկարգութիւնը չեն կազմեր. բնաւ: Բայց Եկեղեցւոյն խղճմտանքին արթնութեան պահերուն զալուստը աւետառ նշաններէն են ատոնք: Վասն զի պէտք չէ մոռնալ՝ որ բարեկարգութիւնը ո՛չ սկիզբ ունի և ո՛չ փախճան: Բարեկարգութիւնը Քրիստոնով կը սկիզբ և պիտի տեէ որքան որ Եկեղեցին պիտի տեէ: Միայն թէ ժամանակներ կան՝ ուր մարդոցմէ շատեր Եկեղեցիի մէջ կը քնանան, և ժամանակներ՝ ուր շատեր արթուն են:

Կիլիկոյ Աթոռին այս վերակազմութեան մէջ անշուշտ կայ աղքային կեանքի ամրացման շարժառիթը, ժողովուրդին իրը հայ՝ ժողովուրդ միաձոյլ պահպանման տեսակէտէն, որ կը մղէ զմեզ, Մեծ Եղեռնէն վերապրողներս, փարիլ այն ապաւէնին՝ որ մեր զոյութիւնը պիտի երաշխաւորէ իրը հայ, մեզի բնակալից տարրեր ազգերու հանգէտ: Բայց անհունապէս աւելի արծէք կը ներկայացնէ այս շարժումը՝ անոր համար որ քրիստոնէական կեանքի նորոգութեան մը կ'առաջնորդէ մեզ. Եկեղեցին իր խակական գերին մէջ դնելու կը միտիք. կը ձկտի սփիւռքի մեր մնացեալ ժողովուրդի կարեոր մէկ մասին, Առորիոյ հատուածին մէջ արծարծել Աւետարանի ողին, Քրիստոսը, որ մեր փրկութիւնն է և կեանքը՝ աղղովին թէ անհատապէս: Կը ջանայ վերջապէս զօրացնել այն պանծալի հաստատութիւնը՝ որ միակ լաստն է մեզ գէպի այդ փրկութիւնը և կեանքը տանող:

Սուրիոյ հայ ժողովուրդը կը հաւատանք թէ կը հասկնայ ասիկա զիտակցարար թէ բնագդօրէն . ատոր համար է որ եթէ նիւթապէս բան մը զրեթէ չըրաւ կարեռ այս գործին համար՝ զէթ բարոյապէս ընդառաջեց ու խանդավառուեցաւ , երբ իր հոգեւոր իշխանութիւնը ըրաւ ձեռնարկներ , որոնք յաջողութեամբ կը պսակուին՝ Վեհափառ Սահակ Սրբազնին և իր Աթոռակցին , և անոնց զործակից եպիսկոպոսներու և եկեղեցականաց ջանքերուն , բարերարներու վեհանձն առատաձեռնութեամ և ժողովուրդին խմաստուն և բարեկարգ վերաբերմունքին չնորհիւ :

Առանց մէկդի դրած ըլլալու ակնկալութիւնը ապագայի այն օրուան՝ յուրում Ընդհանրական Հայրապետութեան « Ամենայն Հայոց » մակդիրը լիովին զործնականացած պիտի ըլլայ աւելի միասնականացնելու համար Հյց . Եկեղեցին՝ մենք Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայ յաջողութեան լրման և տեւականացման համար ի սրտէ բաղձացող և աղօթող ենք : Ասոր փաստը տուած է արդէն Ս. Յակոբեանց Միաբանութիւնը : Կը հաւատանք թէ Հյց . Եկեղեցւոյ մէջ դէպի յառաջ , դէպի վեր , դէպի Քրիստոս առնուած ո՛եւէ քայլ այդ միասնականութեան զաղափարին նազաստ ըերող քայլ մըն է ինքնին :

Ուրախութեամբ և լաւազոյն մաղթանքներով կ'ողջունենք Սուրիոյ Հայութեան մէջ յառաջ եկած Եկեղեցւոյ պայծառացման ապացոյցներ եղող այս երեւոյթները : Մանաւանդ մեր ինդակցութիւնները և չնորհաւորութիւնները կը մատուցանենք նոցին Ս. Օծութեանց , Տ. Սահակ և Տ. Բաբկէն կաթողիկոսներու ինչպէս նաև Գեր . Եպիսկոպոսներու և ամբողջ Եկեղեցականաց Դասուն՝ կարողութեան և առաւել յաջողութեանց ջերմագին իղձերով :

Սիօնի իր նախկին Սրբազնան Խմբազրին երախտապարտ սրտի պարտքն ալ ունի մասնաւորապէս : Տէրը հաստատ պահէ իր Աթոռը և երկար կեանքով մը պտղաբերէ իր աստուածանուէր ջանքերը այս նոր ու պատասխանատու զործին մէջ :

Թո՞ղ ապրի Հայաստանեայց Եկեղեցին անձնուէր առաջնորդներով :

S. Վ.

